

ՏԵՍ, ԵՂԲԱՅՐ

Տե՛ս չղթայուած իրարու արտե՛ր, արտե՛ր բոցավառ,
 Տե՛ս քաղաքներ բիւրաւոր աւերակի վերածուած,
 Որոնց վըրայ բուռի պէս՝ մայրերու սիրտն է նըստած:

Տե՛ս դեռ արտեր խորխորած, փոսեր, խանձող անտառներ,
 Որոնց մէջէն քալած է բանակն ահեղ դունդերու,
 Մահ եւ աւեր սերմանող հըրաղէններն ահարկու:

Կը տեսնե՞ս կուրծքը հողին, ի՛նչ հեծքերով բարախուն
 Կը բարձրանայ ու կ'իջնէ, տակը կեանքեր կան թաղուած,
 Որ շունչ, արեւ կը պոտան՝ խորքէն երկրի դառամած:

Ընդհարումի դաշտն ահա. ի՛նչ ծաղկազեղ կորուստներ,
 Հազիւ խրմած վըտակէն անոյշ կեանքին՝ փրուուեր են,
 Նախընտրելով հողն անննդ Իշխողներու վատ փառքէն:

Տե՛ս քիչ մ'հեռուն մըխացող հորիզոններ լայնատարր,
 Որոնց ներքեւ ա՛լ չ'իջներ հանդարտ էջքով մ'հանդըստի
 Արեզն հընոց կեանքի, այլ իբրեւ դանդուած մ'արիւնի:

Ու կը ծըխան դեռ ահա հանձարի ձոյլ կոթողներն,
 Ու կեդրոններն արուեստի, ստեղծադործ ճիգը մարդուն,
 Դէմը որոնց մարդը դեւ կը քըրքըջայ դո՛հ, ժպտուն:

Կամքը քանդիչ զազանին, տե՛ս ի՛նչ աւեր է դործած,
 Անցեալն ամբողջ գեղեցիկ՝ մոխիր, փոշի, աւերա՛կ.
 Որոնց մէջ ծիրն ապագայ յոյսին ցամքած է անկեանք:

Տենչն անյաղութրդ փառքերու, սահմաններու լայնութեան,
 Աստիճաններ եղան լոկ այդ դահավէժ անկումին.
 Տե՛ս ազդ մը դոռ հիւսիսի ինչե՛ր ըրաւ աշխարհին...:

Դառնանք եղբայր, անցանք ա՛յն տեղերէն՝ ուր հուրն անցաւ,
 Եւ որ՝ դեռ նո՛ր ափերու ծարաւով միշտ կը վազէ,
 Ու իր ահեղ վաղքերուն չափն ու սահմանն ո՞վ գիտէ: —

Այլ լաց, լաց կայ ամէն տեղ. ճամբաներէն, տուններէն
 Ճիչեր կու գան աղիողորմ... մայրե՛ր, հարսե՛ր մահ կու լան.
 Եկեղեցի, Գերեզման եղան անոնց լոկ կայան:

Ո՛հ, ի՛նչքան ծանր է օդն ալ՝ այդ ծանրութեամբը սուգին,
 Կը ծըծենք մենք արցունքի շիթեր՝ իջած աչքերէ.
 Բա՛ւ է, ծանրո՛ցը վըշտին՝ կոկորդոս, եղբա՛յր, կը սեղմէ:

1944

ԱՐՄԱԻՐԵԱՆ

ՃԱՇԱԿ «ԲՈՒՐԱՍՏԱՆՔ» ԷՆ

(Շար. տես «Բագմավէպ» 1943, էջ 32)

Կը պահանջուի նոյն ըզզոյշ հողն եւս ծաղկի երկունքին.
 Կարէ՛ վերցուր խիտ առ խիտ աճած անպէտ ընձիւղներն,
 Որպէս զի հիւթն իրարու յար ծըծելով չըջորնան,
 Յաճախ նաեւ մայրենի կեանքին ընդդէմ նենդելով:
 Տարափն, արփին բոցակէզ՝ կոկոններուն կը վնասեն.
 Տեսայ զանոնք այս վնասին դէմ մշակներէն շատին քով՝
 Ամբածածուկ քողարկուած իբր օրիորդ հաջաղով,
 Ճըճիներէն եւս ասով աներկեւան պաշտպանուած:
 Ազնուատունկն այն ցեղ կ'աճի ի Մէոնիկն⁽¹⁾ Ետրուրեան
 Մէն մի ծաղիկ՝ կարծես փունջ մ'է կաղմբուած շատերէն,
 Եւ բարդ հիւսուածքը անոնց գեղազանդուր թերթերուն
 Բաժակին⁽²⁾ մէջ անսարսյր՝ ճեղքուած անձեւ վար կ'իյնայ:
 Դու զմեկինով մաշկն այն չորս կողմէն կարէ՛ քառաթեւ,
 Ինչպէս մարին ձուն բեկած՝ կ'օգնէ ելքին ձագերուն,
 Ու վառեակներն անթեւ դեռ՝ կը բերեն մօր թեւին տակ.
 Այսպէս խնամուած կոկոններն անեղծ կ'ըլլան ու սիրուն:
 Քա՛ղցր է մանուկը չըքնաղ գերկը տեսնել մատղաշ մօր,
 Քա՛ղցրը մեխա՛կը դունեան՝ մորձ ճիւղին ծայրը ճօճուն:
 Մանաւանդ երբ անդրանիկ ծաղիկն փըթթեալ ծընանի,
 Տար փափկիկն ա՛յն ատեն ծմակ ու հանդարտ վայր հովերէ,
 Եթէ յետոյ հիանալ գեղին կ'ըղձաս ծաղիկին:

¹ Մէոնիա՝ հին անունն էր Լիւզիոյ (Փոքր Ասիոյ մէջ): Ետրուրեա եւս Հոովմայե-
 ցիներէն կոչուած է երբեմն Մէոնիա, հոն Լիւզիական գաղթականութիւն մը հաստատուած
 Ըլլալուն համար: Հիւրմիւզ երկու անուններն ալ միացնելով կ'ըսէ Մէոնիկն Ետրուրիա,
 փոխանակ պարզապէս ըսելու Ետրուրիա:
² Հոս Հիւրմիւզ կը գործածէ պարուտակ բառը բաժակի իմաստով: մինչ քիչ մը վար
 միեւնոյն եզրը՝ սերմնափակի իմաստով. այս վերջին իմաստը տալու համար կը գոր-
 ծածէ նաեւ կապիմ բառը: Մենք ըստ տեղոյն եւ ըստ իմաստին ջանացինք այսօրուան
 եզրներով բացատրել:

«Բագմավէպ» Յուևուար-Յունիս 1944

3

Քեզ առ այս խրատ կու տամ զայն խնամել բոյնի՛մ մէջ կաւէ,³
 Դիւրատար՝ ըստ յեղյեղուկ երկնի բարքին յարմարող.
 Ձըմեռ մ՛յաճախ խըստաշունչ եղաւ անոնց մահացու,
 Անպատըսպար գըտնելով զանոնք մէջտեղ ՚ւանփախուստ:
 Եթէ այս խնամքն ունենաս, զու մեխակի տարփաւոր,
 Չես նախանձիր օտարին պճնեալ խնկոտ ծաղկոցին:
 Իսկ թէ յանկարծ սպառի՛ քեզ բազմաթերթ ցեղն երփնագոյն,
 Իր տեսակին մօր զաղտնիքն հոս յայտնելու ճիշտ ժամն է:
 Յետին զարմն իսկ այս ծաղկին ծոցն իր ունի առէջքներ,
 Կպչուն փոշով մանրամաղ՝ թիթեռնիկի՛մ թեւին պէս.
 Առէջքներուն⁽³⁾ մէջն այդ հոն՝ կայ սերմնափակ մը փոքրիկ,
 Ուր զարմին յոյսն անկորուստ կ՛յաւերժանայ զարէ զար,
 Չաւակ մ՛ազնիւ բերելով վատատոհմիկ այդ մօրէն:
 Չի սպիտակին առէջքները սերմնափակն անցնելով
 Կարմիրին՝ այդ սերմերէն կու տան ծաղիկ կարմրախայտ.
 Իսկ շատերուն թէ միանան⁽⁴⁾ առէջքներն, ո՛վ հրաշալիք,
 Կը ծնանին չե՛րտ շերտ նկարուն ու զանդրազեղ մեխակներ,
 Թէ որ ուշիւ հըսկելու ըլլաս հատուած մաղերուն,
 Չի մի՛ ճըճի եւ կամ հով՝ գողնան փոշին բեղմնաւոր:
 Տեսայ ուրիշ ծաղկանց վրայ եւս այդ նոյն փորձն արուեստին,
 Հրանունկին վրայ բազմերփեան ՚ւանեմոնին մանաւանդ,
 Ուարքունակերպ ցըցունքով շահպուրակին վրայ բուրեան:
 Եղեռնաւոր հովն ինքնին, ոչ սակաւ զերդ բարերար,
 Կը նըպաստէ միութեան տարբեր ծաղկին մէկ ածուի.
 Բայց հողմավար զուգումէն մերթ անտոհմիկ կ՛ելլէ ծնունդ,
 Ասկէ եւ բարքն յեղյեղուկ ծաղիկներու սերմնածին,
 Եթէ չըկան եւս թաքուն բնական ախտեր անոնց մէջ:
 Նայէ՛ ածուին՝ գոյնդոյն դըլփնածաղկով ծածանուող,
 Բացուած կարմիր, կապուտակ, խայտանըկար, լուսաթոյր,
 Անթիւ ծաղիկ կը ծածկեն ծիւերն համակ նըբաստեղ,
 Բուրաստանդ, ո՛հ, երկնատիպ յարդգող մ՛ըրած ծաղկեղէն.
 Վայելչագոյն չկար ծաղիկ մ՛ուրիշ՝ արտին տիրելու,
 Եթէ գեղին հետ բուրումն ալ ունենար անրաժան:

³ Առէջքի տեղ ան ունի վարսք, գէսք, գիսակք, ցրքաքիք:
⁴ Այսինքն մէկ սերմնափակի մէջ:

Թէ որ սակայն քեզ այլուր անձնիւր տեսակն իր տոհմին՝
 Չըպահպանէ գըթալով զարմն ու զաւակն առանձին,
 Այլասերած թոյլ սերմերն յոյսդ ի դերեւ կը հանեն:
 Ի՛նչ, յիշե՛մ դեռ յեղյեղուկն ամէն ծաղկէ աւելի,
 Պայծառազեղ որմզդիկն՝ մինչ ոչ թիթեռն իսկ նկարէն
 Եւ ոչ թռչնոց թեւերն են գեղով անկէ դերազանց.
 Արեւուն յար շըրջած դէմքն ու արեւէն առած փայլ,
 Մանիշակի բոյրէն զուրկ՝ բայց երանգով գերափայլ:
 Ի՛նչ, ցե՛նկն երկչոտ՝ մանգաղի վախէն յաւէտ զալկահար,
 Կամ անթառա՞մն արփիազեղ, եռազունակն անուանուած,
 Անծաղիկն այդ վարսազեղ բոցատերեւ ծաղկի պէս.
 Միթէ ասողի՞կն արտ պճնող՝ երկնի նըման ասողերով,
 Կամ աղաւնի՛ճը կարմիր՝ հիւսկէն դիպակն հողին վրայ,
 Գարնանային վերարկու մ՛յօրինելով նըկարուն:
 Չեն այնքան շատ օգին վրայ թեւապարող թռչնիկներն,
 Որքան պարտէզըն ամէն տարի ճօճող ծաղիկներ
 Սերմնածին՝ կէսն հող սիրող, այլք որմին վրայ փաթթըող.
 Մէկն իր խեչին փարած պինդ, ուրիշ մ՛իւր բնիկ ծընած վայրն,
 Կը նըլաղին երկուքն ալ հեռու իրենց սիրածէն,
 Հայրենասէր զերդ Հելուետն ինկած նժդեհ օտար ափ:
 Կէսն արփատենչ, ուրիշներ սիրող ծըմակ հովասուն.
 Հինածաղի՛կը կ՛աճի յօժար ջուրի սահանքին,
 Անձեռագործ փունջ մ՛ի բնէ սաղարթագեղ վերածած՝
 Կազմելով շուրջն աւազանին գեղապարոյր շըրջանակ.
 Ալեծփածքէն կը փայլիլին թերթերն իր վառ ու ճերմակ,
 Եւ կը ցոլան նոյնքան փունջ՝ լոյծ հայելոյն⁽⁵⁾ մէջ կախուած:
 Երաշտատո՛ւնկը մինչդեռ շատ սակաւ ջուր կ՛ախորժի.
 Կէսը տըզեղ՝ ի՛ր բոյրով, եւ կէսն անբոյր՝ ի՛ր գեղով
 Կը պարծի, ի՛նչպէս ի բնէ թռչուններուն գեղն ու երզն
 Է բաշխըւած. զմայլելի է երզն անգեղ սոխակին,
 Մինչ սիրամարզն աղուորիկ՝ կ՛ամըչնայ իր կը՛ւ՛ չով:
 Շատեր զարնան կը ծաղկին, իսկ այլք պտղի շըրջանին,
 Մէկը այգին, ուրիշ մը գիշեր ատեն կը փըթթի.

⁵ Պատկերաւոր բացատրութիւն՝ փոխանակ ըսելու ջուրին մէջ:

Ուրիշ մ'իր դե'ղ ցոյց կու տայ ջերմութեան տակ միջօրէի.
Իւրաքանչիւր ժամն այսպէս՝ ունի երկունքն իր փըթթուն,
Հըրաշալի ժամացոյց մը կերտելով ծաղկեղէն:

Օրը չափող՝ ոչ ըստուեր աստիճաններն արեւուն⁽⁶⁾,
Եւ ոչ ասեղն անուաւոր իր համաչափ զարկերով⁽⁷⁾,
Յոյց կու տային Լիննէի⁽⁸⁾ օրուան ընթացքն երկնածեմ,
Ոչ զանգահար ուուն՝ իրբեւ նըշան ճաշի, հանդըստի⁽⁹⁾,
Ոչ ջրագողն կամ բիւրեղն հոսող ժամերն աւազով⁽¹⁰⁾,
Այլ ծաղիկներն ըստ ժամու⁽¹¹⁾, որպէս զինուոր բերդերու⁽¹²⁾,
Փթիթովն իրենց կ'այայտնէին այգըն ու ծայգ, փայլածուն,
Արեւազալն ու արփող, եւ շանթակողն ու հրակաթ⁽¹³⁾,
Եւ բոլոր իսկ կայաններն արփիածեմ արշաւին:

Թրգմ. Հ. Մեսրոպ ձանաշեան

ԵՊՈՒԱՐԴ ՀԻՒՐՄԻՉ

⁶ Այս տողով կը բացատրէ հիներու արեւու ժամացոյցը որ ստուերներով կը չափէր օրուան զանազան պահերը:

⁷ Իսկ հոս կը խօսի այսօրուան սլաքաւոր եւ անուաւոր ժամացոյցին վրայ:

⁸ Շուէտացի համբաւաւոր բուսաբան (1707-1778), որ հիմը դրած է դիտական բուսաբանութեան, սահմանը տալով իւրաքանչիւր բոյսին ըստ իր սեռին ու տեսակին երկանուն անուանակոչութեամբ: Այս տեսակէտով իր կարեւոր գործն է «Philosophia Botanica» բազմաթիւ արտադրութիւններուն մէջ:

⁹ Այս տողով կ'ակնարկէ հիներու սովորութեան ծննդայով նշան տալու, ինչպէս այսօր իսկ պանդոկներու մէջ կը դործածուի (= gong):

¹⁰ Հոս կը խօսի ջուրի եւ աւազի ժամացոյցներուն վրայ. ջրագող (լատ. Clepsydra) եւ աւազաչափ՝ կոչուած ժամացոյցները միեւնոյն սկզբունքով կազմուած են, որոշ չափով ջուր կամ աւազ փոխադրելով ամանէ աման, որոշ տեւողութեան մը համեմատ:

¹¹ Ծաղիկները ունին իրենց յատուկ բացուելու եւ գոցուելու ժամերը. Լիննէոս ալ անոնցմով կը դուշակէր օրուան ու գիշերուան զանազան պահերը: Ծաղիկները հետեւաբար բաժնուած են ըստ ժամերու, նման պահակներու՝ որ կը հսկեն բերդերու, ամբոցներու վրայ:

¹² Հիւրմիւզ ունի. «որպէս մանկտի ի մահարձանս». մութ տող մը զոր մենք թարգմանեցինք ինչպէս վերը գրուած է: Մահարձան գրաբարի մէջ կը նշանակէ եւս աշտարակ, բուրգ, ամբոց, մարտկոց, որոնց վրայ պահապան զինուորներ կը կենան. իսկ մանուկ՝ կը նշանակէ նաեւ պատանի, երիտասարդ, զինուոր, ծառայ եւն., ըստ տեղւոյն եւ ըստ իմաստին:

¹³ Այս եւ նախընթաց տողին մէջ կը թուէ օրուան ու գիշերուան 24 ժամերէն հետեւեալները՝ խառն կերպով. այգ՝ առաջին ժամը օրուան, ծայգ՝ երկրորդ ժամը. փայլածուն՝ տասներկերորդ ժամը գիշերային. արեւածայր՝ կամ արեւազալ, որ արշալոյսն է, արփող՝ տասներկերորդ ժամը օրուան, շանթակող՝ եօթներորդ ժամը օրուան, հրակաթ՝ ութերորդ ժամը օրուան, (տես Քաջունի, «Բառագիրք Արուեստից եւ Գիտութեանց»):

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԵՐԱԶԿՈՏ ՕՐԵՐԸ

Երջանիկ այն օրերը աշնանամուտին, երբ հաւասարապէս ախորժելի են արեւու լոյսն ու անտառներու ստուերը, երբ մեծ բնութեան լուծիւնը համասփիւռ կը ներդաշնակուի թոչնոց գեղգեղին հետ, եւ ուր մարդ կը սնանի ամէնէն ոսկէգոծ պատրանքներով: Կանաչութիւնն հովիտներու եւ բլրոց՝ կը զգենու իր յետին նուրբ երանդները, ամենազան երեւոյթն ու կենսալիր ոգեւորութիւնը. եւ ամէն ինչ կարծես կը բիւրեղանայ, կ'անդորրանայ անայլայլ բերկրութեան ու երանաւէտ համամանութեան մէջ: Ամէնէն հսկայ եւ սպառնալից աշտարակներն ու հինաւուրց աւերակները կարծես թոչունի սաւառնումը կ'ունենան եթերին լոյծ, հնչուն ու թափանցիկ յտակութեան մէջ, տիրող բարձրութիւններու վերայ: Բնութեան մէջ ամէն ինչ թեթեւ է ու առկախուած՝ փետուրի, կուսաթելի նման. կազմ ու թեւատարած՝ սլանալու եթերին մէջ...

Գահալէժներն ու ցցունքները երկրիս՝ կը հարթանան մեր պատրանքաւոր աչքերուն հանդէպ, եւ շրջապատկերին մէջ՝ ամէնէն հեշտ ու շղթայաչար ելեւէջները կը կազմեն... Ինչ որ չէ գեղեցիկ, ինչ որ չէ տեսլական՝ կը ցնորի կը լուծուի այդ ընդհանուր տեսարանի վեհութեան եւ յըստակութեան մէջ: Եւ արփին՝ իր ամէնէն աւելի մեղմ նայուածքով՝ կը ժպտի ու կը հոսէ հոն իր սատափեայ նուրբ փոշիներն, որոնց արգասաբեր ոյժին ներքեւ, ամէնէն տխեղծ ու վաղանցիկ տարրը բնութեան՝ կրել կը թուի գրողը վեհ տեսականութեան: Եւ հովիտներու ամէն մէկ խորշերուն մէջ ապաւինած արցունքոտ ու հառաչակոծ թշուառութիւնները նոյն պահուն կ'անհետանան մեր աչքերէն... Եւ այս ամենուն վրայ, նոյն պահուն, կը խոյանայ մեր հողոյն ակնարկը՝ նման օրուան

աստեղ, որ իր ոսկեգոծ վրանը կը պարզէ աւելի խոր երկնքի մը, աւելի կապոյտ ու յտակ պայծառութեան մը մէջ: Մեր դադափարին առջեւ իրերն ու էակները կը նոյնանան, կը գրկախառնուին, կը հաւասարին. կոյսին շնորհը ծաղկանց գեղեցկութեան հետ, լճին յտակութիւնը հողիներու անդորրութեան հետ, եւ բանաստեղծին ոգին բնութեան ոգւոյն հետ...

Ո՛հ, այն քանի մը օրերը, այն քանի մը ժամերը Սեպտեմբերի, որ մեր կեանքին բիւր օրերուն ու ժամերուն համարժէք կը թուին գերազանցօրէն... Ապրիլ համառօտ, բայց ապրիլ՝ ներոյժ ու տենդոտ, այդ անդիտակից հմայքին արբեցութեան կեանքով...

Քանի'ցս, այնուհետեւ, երբ մուսլլ մառախուղը կը տարածուէր քաղաքին մութ նրբանցքներուն մէջ, ուսկից կ'անցնէի երեկոյեան դէմ, անցեալին յիշատակաց սարսուռով... ո՛հ, քանի'ցս իմ միտքս թեւատարաց՝ կը բարձրանար վեր, վեր՝ ամբողջին խուլ ու անիմաստ ժխորէն, այդ սեւաթոյր ու սպառնալից որմերէն, այդ արուեստի խիստ ու պիրիզ գծերու ծայրայեղութիւններէն... կապոյտ ասպարէզին ազատութեան մէջ, ուսկից բոպէական սըլացքով կը դառնար միտքս հովիտներու եւ բլուրներու տարփիկ, քմայքոտ, յաւիտենական զիրկընդխառնումին մէջ, հեշտօրէն փայլալուրու եւ զովանալու համար հոն՝ ուր տակաւ կը հնչեն համայն բնութեան սէրն ու մեղեդին, ուր բլուրները դեռ չեն մերկացած իրենց հրապուրիչ թոյլ սքողումներէն, ուր ծիծեռնակները դեռ չեն դաղթած իրենց մշտադարուն իտէական երկիրներուն մէջ... Եւ հուսկ, ուր ձմեռը չէ սրսկած իր դժնեայ սառնութիւնը բնութեան ու սրտերու մէջ...:

Ազոլոյ ***